

# Դ Ի Տ Ա Կ



## Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

### Դ Ի Ն Դ Ի Ո Յ

### Ը Ն Կ Ե Ի Ո Ի Թ Ե Ա Ն Ա Ր Շ Ա Բ Ո Ի Ն Ե Ա Յ

1 8 1 3.

1 4 7 10 13 15 Ս Ե Պ Տ Ե Մ Բ Ե Բ :

#### Ի Ն Կ Ի Լ Դ Ե Ռ Ի Ա .

Լ Ե Պ Մ Ո Ս . 7 Օ Գ Ո Ս Մ Ո Ս Ի :

**Լ**ս տէրութիւն դաղէթաներուն մէջ պատմեց , թէ Սթօգօրմէ եկած մասնաւոր խապարներուն կէօրէ սկսաւ թշնամութիւն Տանիմարդային ու Շիւտին մէջ Սեպտեմբերի շին : Աս թշնամութիւն պատճառը է որ շիւտը Նօրվէճիան իրեն տէրութեւն հետ կուզէր միացընել , իսկ Տա նիմարդան բոլոր իրեն ուժով դէմ կեցաւ առ բանին , և մինչև պատերազմ հրատա րակեց :

Աս տէրութիւն նմանապէս հրատարա կեց պատերազմ բոլոր դաշնակցաց դէմ միաբան մնալով Քրանարդին հետ , անոր համար Լիսաբէվիւզը Մոսկովին դեսպա նը եււի որ կրկէնար Գօրէնհայն Ալէք սանդը Մոսկովի կայսեր հրամանաւ , էտ դարձաւ անկից հրատարակելով որստե րազմ ընդդէմ Տանիմարդայի : Այսպէս Բօնիթ Տօհն Պաուշի դեսպաննաւ , իրեն թագաւորին հրամանաւ էտ դարձաւ Գօ

րէնհայկէն : Կմանապէս Տանիմարդան ետ կանչեց իրեն դեսպանները Բիէթուօպուս կէն ու Պէուլինէն : ( Մ շ ի ի ի ի ի ի ) :

#### Ն Ե Մ Յ Ե Ս Ս Ա Ն .

Վ Ե Ն Ն Ո Ս . 22 Օ Գ Ո Ս Մ Ո Ս Ի :

**Լ**ս քաղաքէս կրգրեն թէ Պէուլինէ եկած խապարներուն կէօրէ Մօնօ , Ճէնէնալը Օգոստոսի 10ին հասաւ Պէուլին Սթրալ սունա քաղաքէն , ու իջևանեցաւ նոյն դէ շերը Մոսկովի Էլէշին ստալը : Ամուս 11ին առաւօտը , դնաց այցելութիւն թագաւ ւորական աղբատոհմին : անկից ետև կէս րը ճամբայ ելաւ Պէուլինէ երթալու հա մար Մոսկովին ու Պաուլին մեծ բանակը :

Նէմցէի բանակին կարգաբարութեւն այսպս որոշվեցաւ : Բրինչիքէ Շվաուգձեմպեակը ըլլայ գլխաւոր Ճէնէնալ Պօսմիայի մէջ երած դաշնակից զորաց խումբին վրայ , և Պարբլաի թօլլի Մոսկովին Ճէնէնալը կառավարվի Նէմցէի Ճէնէնալին հրամա նաւ :

ԲՊ

Բուրբ Պօէմիայի մէջ եղած գաշնակից տերուծեց զօրուծելը է 150,000 : Բրինձ չեք ֆերտիւնանում որ է Նէմցէի կայսրուհին եղբայրը եղաւ դիւստոր Ճէնէ : Բաւը ձիւստորներուն :

(Օրագր. Կայտեր) :

Պ Օ Ե Մ Ի Ա .

Բրինձ . 18 Օգոստոսի :

Պառչի Թագաւորը Օգոստոսի 18ին, կէ սորէն ետև սահմանը չին հասաւ Բրակա . Նէմցէին կայսրը ընդ առաջ գնաց Պառչի Թագին Բրակայէն անդին մէկ մղոնի չափ . սա միջոցին հաս էր Մոսկովին կայսրնալ : Ամուս 19ին Նէմցէին ու Մոսկովին կայսրը Պառչին Թագը, գնացին աչքէ անցրնէ լու, ու իջանուր կրթուի ընէլ տալու Նէմցէի մեծ բանակին, որ բանակած էր Եւպա գետին վայր, ու իրիկունը նորէն գարձան Բրակա :

(Օրագր. Կայտեր) :

Ի Դ Ա Լ Ի Ա .

Միւս . 26 Օգոստոսի :

Իգալեայի բուրբ բանակին Թիւր ու կարգաբերուծելը էր այսպէս :

Մէկ գունդմը որ կրբազկանար 70 հազար հողիէ, և Ճէնէնաւնին էր Բրինձի բէ Էւձէնիսը Իգալեայի փոխարբան, սկսաւ պատերազմիլ Նէմցէին հետ Լուրիկեան դաւառներուն մէջ, սկսած Լուպիանայէն :

Պալիեուային կողմը կար մէկ գունդմը, որ կրբազկանար 50 հազար հողիէ . ստոնց Ճէնէնալը էր Բասթիլիւնին Տուգան : Աս երկու ծայրին մէջ տեղերը կար մէկ գունդմընալ որ կրբազկանար 80 հազար հողիէ . սա գունդը կրպահէր իբրև ետակ զօրք :

Իսկ Նաբօլէօն կայսրը սա միջոցիս կր պատերազմէր Նէմցէին հետ 200 հիւրով : Նաբօլի Թագը որ է Մուրաա Ճէնէնալը, կրկառաւարէր Փրանսըղի բանակին ձիւստորները : Աստոնց զատ եղած Փրանսըղին խուսբերը Էրպա գետին վր գէմ կրդնէին Մոսկովներուն ու Պառչներուն, ուն զի սողին շանցին ու չեմիանան Նէմցէի մեծ բանակին հետ : Բուրբ Ալեանա ուրք ելած ու զինուորած էին Փրանսըղին գէմ :

(Թիւլեուաֆ օգֆիւեալ Լուպիանայի) :

Փ Ր Ա Ն Ս Ա .

Փարեւ . 23 Յուլիտի :

Պարոն Ռէնիէն անուճով մէկը կրգրէ Թէ իրեն դեղի տան մօտի փոսմը փորէլ տալու ատեն, երբոր 15 սոք խորուճի կնջերեննէ, բանուորները դատերեն մէկ պղինձէ սնտուկմը որ կերենար Թէ շատ հին բան էր . սա սընտուկին մէջը կար 14 ու կիէ մտանի, բայց շատ խապա կերպով բանած, և 25 արծաթէ մետալ, սա մէտաւները իւրաքանչիւրնալ ունէր մակագրուծել, բայց չէր կարգացվէր և յայտնի կերենար Թէ Քլոսովէօսին Ժամանակը շինուէր էր (\*) :

5 Սեպտեմբերի :

Կայսրուհին կառավարը ֆրանսայա՝ ստաա ԴԺ Բանակին սա հէփուէալ խապարները, որ ԳԵՐ ունի էր Օգոստոսի 20ին, 25ին, 1813 :

Պաշնակից տերուծները չուզէնալով տա հա երկընցընէլ զինագազարուճը, Օգոստոսի 11ին կէսօրով ստեն հրատարակէցին, Թէ ամուս 17ին կէսգիշերէն ետև կսկսին պատերազմ առանց ուշանալու . սա միջոցիս նաև Նէմցէին հրատարակեց պատերազմ Փրանսայա գէմ :

Ամուս 17ին Փրանսըղի բանակին դիւքը էր այսպէս :

Ռէձիլի տուգան իրեն գունդովը կր կենար Տաճմ : Եբմուհին Բրինձիբէն իրեն ու Տանիսըգային օգնական գունդով բանակերէր Ամպուռակին առջևը : Մոսքայի Բրինձիբէն իրեն գունդով կեցերէր Լէյնիդ : Լոնիսթօն Ճէնէնալը իրեն խուճըով :

(\*) Քլոսովէօսը էր Փրանսայալ Թագը որ Թագաւորեց յամի տն 481 : Աս Թագաւորը առաջ հեթանոս էր, և կարգովէ լու ատեն Վլօթիտէ քրիստոնէայ Բրինձիբէնայ կրլից : Ասիկց ետև երբոր պատերազմ գնաց Նէմցէին գէմ ու կրյալթովէր կորնէ անոնցմէ, օգնուէ կանչէց Վլօթիտէին անը անը խոստանալով Թէ որ յալթիկէ չուտովմը միտովի, և այսպէս յալթիկց փուռաւորապէս, ու մերջը միտեցաւ ինքը և մեծ մասը իրեն բանակին : Աս Թագը շատ ուրիշ կրարիճուծիներ ընէրէն ետև մեռաւ Փարիզու մէջ 511ին . 45 տարեան, 10 տարի Թագերէն ետև :

բով ճակատերէր կօրուպէս : Թարանթօի սուգան իրեն խնամ կեցերէր Լօկէմսի սէսի : Ռակուզայի սուգան իրեն խնամ կեցերէր Պօնձլաու : Բօնեաթօլլաքի Ճէնեալը իրեն գունդով բանակերէր Չիթթաու : Բարա-Սիւր-Սիւր Ճէնեալը իրեն խնամ կեցերէր Ելլա գետին ձախ եղեր քը : Տրեզտան, Թօռնաու, Վիթթէնդէս կը, Մատտեպուսիլը ու Սնիուսիլը ու նէին իւրարանցիւր իրենց բաւական սահաւ պան գունդերը , պէնքը ու պաշար :

Դաշնակցաց բանակին զիւրը որչափ որ խնամկէցաւնէ էր. աւ հետեւեալ կերպով :

80 հազար Մոսկով ու Պուռչ օգոստոսի 10 ին էկան հասան Պօսիսա , ասոնք ամսուս 21 ին պիտոր դային գէպ 'ի Ելլա . աւ բորը գունդին զիւրար կառավարները էին Ալեքսանդր Մոսկովին կայսրը , Պուռչին Թէրը , Պարբալի Թօլլի , Վիթթէնդէսի , Միլորիստօլլի Գոսկովին Ճէնեալը : Աւ ամեն գորբը միանալով Բրնիլիէ Ըլաուգ-ձմարէսի Պօսիսայի մէջ եղած գորաց Ենեցիէ զիւրար Ճէնեալին զորացը հեռ, բուրը մէկէն կըլար 200 հազար հոգի . ասոնք պիտոր սրատը րարմէին Ելլա գետին ձախ դին , անցնելով աւ գետը Պօսիսայի մէջէն :

Սէզիային մէջ եղած դաշնակցաց գորաց Ճէնեալները էին , Պուռչն ու Եօք Պուռչի Ճէնեալները . Մաքքէն ու Լան ժէսօն Մոսկովի Ճէնեալները . աւ գունդը կը բաւականոր 100 հէր հոգիէ : Սոնց մէ կար ուրիշ Պուռչ , Շիտի գունդեր , ու ինքնակամ սոք եղած Պուռչի փոլովըր գետն գունդը բանակերէին Պէսիլին չըր ջանակները՝ դէմ գնելու համար Ռէճիօյի սուգային . աւ գունդը կը բաւականոր 110 հազար հոգիէ :

Օգոստոսի 19ին Կաբօլէօն կայսրը եկաւ հասաւ Չիթթաու՝ որ է սահմանակից Պօսիսայի , ու շուտմը առաւ քէնց Բրնիլիէ Բօնեաթօլլաքիին գունդը դէպ 'ի Պօսիսայ : Եկաւ անցաւ մեծաւ զօրուք լեռներէ քոյած զինքիները՝ որոնք Պօսիսային սահմանները կը բաժնէին Լուզացիայէն , է պայէս մասա կապէլ քաղաքը , որ է Պօսիսային մէկ կողմը : Աւ միջոցիս որ կայսրը աւ տեղանքին կրտորայեալներնէ , մէկ քանի ուրիշ Քրանսըզի Ճէնեալներ իրենց գունդերով տիրապետեցին ուրիշ կողմէն Ֆրիտալանսին ու Ռէիքհէնպէս . Կին Պօսիսայի մէջ :

Կայսրը աւ գործողուէ վախճանը էր , մէյնը որ դէպ 'ի Բրակայ հրէ դաշնակից

ներուն բանակը , մէյննալ՝ իմանայ Թէ ինչ զիւրը ունի Թշնամին անտեղանքը , և ինչպէս որ սլամեցին Քրանսըզին լրտեսներընէ , Մոսկովին ու Պուռչին էն կարիճ գորբը կըլարտարէր Պօսիսային չըրանակիէրէն , Ենեցիէն հեռ մէկուեղ միանալու հասմար Ելլա գետին ձախ եղերքին վրայ : Քրանսըզի չալսամները այնչափ մտեցան Բրակային ( որ է Պօսիսային մայրաքաղաքը ) որ 40 մըն հաղիւ մնաց հոն մըսնալու :

Մնուս 20 ին Կաբօլէօն կայսրը դարձաւ Պօսիսայէն Չիթթաու , ու հոնուեղ վանքը յանձնեց Պէլլուսի սուգային , Վան տամ Ճէնեալին , ու Բօնեաթօլլաքի Ճէնեալին : Մնուս 16 ին մէկ Մոսկովի գունդմը Պօսիսա ու Սիլլէր գետերուն մէջ , յանկարծակի վաղեցին 20 Քրանսըզի վրայ . Քրանսըզները որ անհող ճեցերէին զինադադարման պատճառաւ , երբոր տեսան աւ անհաւատարմուէր , իրենքալ շուտովմը զինուորեցան վաղեցին ասոնց վր , ու մեծ կըրտիճալէ անդին ասդին ջրուած վեւտեցին աւ տեղէն : Մնուս 18ին Թաւրանթօի սուգան հրամայեց Չուքքի Ղըրապէտին՝ որ ամնու Լահի սղակի քաղաքը դաշնակիցներուն ձեռքէն . շուտմը աւ զօրապետը մէկ Իտալական գունդովմը յարձակեցաւ անոնց վրայ . աւ յարձակման մէջ դաշնակիցներէն 400 հոգիի չափ զոյ էղերէ :

Մնուս 19ին դաշնակիցները եկան Չօքթէն հոնուեղ պատերազմելու , 12 հազար Մոսկով անցան Պօսիսա գետին սասիա ու զարնրկեցան Սիլլէնիլքձէնին հեռ . Լօռնիսթօն Քրանսըզին Ճէնեալը իրեն գունդին մէկ բաժինովը , ջրուէց զասոնք կըրտիճաւ թէ , ու վախտեց նարէն Պօսիսա գետին անդին :

Մնուս 20ին Կաբօլէօն կայսրը հասաւ Լաուսան , 21ին Լօլիմպէսի , ու Պօսիսա գետին վրայ կամուրջներ ձգել տրվաւ . դաշնակիցները աւ գետին առջը դէմ կղնէին Քրանսըզներուն՝ աստիս անցնելու թող չխտան ակի , բայց Քրանսըզները վերջապէս անցան ու տիրապետեցին գաշնակցաց դիքերուն՝ ետ հրելով պանոք մնալու Կօրուպէսի : Մոսքայի Բրնիլիէին աւ միջոցիս կրպատերազմերոր Մաքքէն Ճէնեալին հեռ Պօնձլաուին առջև , ու վերջապէս յաղթեց ջրուէց՝ շատ դերի բռնելով դաշնակիցներէն . դաշնակիցները ըսկըսան էա էա քաշվել :

Մնուս 23ին եղաւ սպատերազմը Կօլապէսիին առջև . վն զի Ճէնանա Քրանսըզին Ճէնեալը երբոր կերթարիոր Կօլապէս :

պէնդին ձախ կողմէն Նիէտէրաուէն վրայ, մէկ Պաուշի գունդմը՝ որ կը բաղկանար 25 հազար հոգիէ ասոր առջեւ ելաւ . զարնը վեցան պատերազմով մէկըմէկու հետ : Պաուշներուն ձիաւորները սաստիկ կրակ ըրին, Փրանսըններնալ իրենց հետեւահաց թիւֆէնիկ կրակով մռնտեցին զանոնք : Պաուշներէն զայ եղբրէ աս պատերազմին մէջ 5 հազար հոգի մեռածով գերի բռնը վածով : Ֆլէնսպէնի որ է ալ կողմը կուտ պէնդին մէկ բանիմը անգամ տրվին առին մէկըմէկու ձեռքէ, բայց վերջը 135 էրդ գունդը Փրանսընին կողմէն յարձակեցաւ կը տրինձուէ զաշնակցաց վրայ ու բոլորովն յաղթած լինցուց կռիւն, աս անգամ Պաուշներէն հազար հոգի մեռան, 4 հէր ալ վիրաւորվեցան . զաշնակից զօրքը խառնախնդր կարգով և իմ արարուէք քաջվեցաւ Լաուէր :

Կաթոլէօն կայսրը այսպէս յաջողութիւն Սէնկային մէջ եղած պատերազմը լըմինը ցնեղէն էակ, յանձնեց հոնտեղը թարան թօփ սուգային, ու ինքը Մոսքային Բրին չեքէն հետը առած եկաւ ամառս 25 ին Սթօլլէն . բանակը հետեւահետեւ ձիաւորներուն, թօփիներուն որ ճամբայ էլ լան կայսեր հետ, հարիւր մլն տեղը 4 օրվան մէջ քալեցին :

Կայսրուհին կառավարը Քրանսայոս ասա մէքանակէն աս հեպետալ խապարներ Օգոստոսի 28ին :

Օգոստոսի 20 ին առաւօտեան սահաթը 8ին Կաթոլէօն կայսրը եկաւ մասա Տրեզուա : Մոսկովին, Պաուշին, Նիմցէին մեծ զօրութիւն որ կը կառավարվէր իրենց թա դաւորներէն, բանակերէն ան բլուրներուն վրայ որ Տրեզուան մէկ մլննուհէս հեռաւորութիւն մէջ կանուխ չորս կողմէն : Ահարովան ստեղծ ամմէն բան հանգիստ էր, բայց ինչպէս որ կերեւարնէ՝ էր մէկ սաստիկ փոթորկիմը նշան :

Ահարէն էակ սահաթը 4ին զաշնակցաց բանակին մէջ նշան տըրուեցաւ պատերազմի 4 թօփի ձայնով . շուտով ոտք ելան զատվեցան 6 գունդ . որոնց իւրաքանչիւրը ունէին յիստունական կտոր թօփաւանիք բլուրներուն թէփէները կարգաւորվէին էակաքիմը Դիկ անցաւ չանցաւ վար իման դաշտերը ու սկսան պատերազմել Տրեզուային չորս կողմը շինուած ամրոցներուն հետ . թօփին սաստիկ կրակը մէկ չէլքէկիմը չափքէլէն էակ, հասան զաշնակիցները մէկ ամրոցիմը տակ : աս ամրոցը վերջացուց

կրակ ընէը զաշնակիցներուն վր՝ վտան զի աէկ ամրոցին տակը հասերէին, անոր համար դրսէն պատերազմող թշնամիներնալ, ջանացին քակել ցիցերէ պատնէշները՝ որ շինուած էր աս ամրոցին շղանակը :

Սահաթը գրեթէ չէր՝ որ ատեն պատերազմը սկսերէր տաքնալ . մէկ քանի հաւան թօփիներ եկան ինկան Տրեզուա քաղքին մէջ : Աս միջոցիս կը թուէր որ հարկաւոր էր քաղքէն դուրս Փրանսընը անտերազմող դուռով օդնուէ իրիւրով . անոր համար Կաթոլէօն կայսրը հրամայեց Կաթօլի թօփին որ Լաթուա Մոսկովի ճեղհուային ձիաւորներուն գունդով, երթայ թշնամեայ գունդին ալ կողմը : Թրովիկ սուգային ալ հրամայեց որ երթայ ձախ կողմը . մէկը քաղքէն դուրս ելաւ Բիւնա ըսված գունդին, մէկաշնալ Բլաուէն ըսված գունդին . գունդերուն դուրս ելալը ու իրենց դէմ ձիող թշնամիները ցրտէը մէկ եկաւ . աս պատճառաւ պատերազմը քաղքէն հեռացաւ, ու քիչ ատենէն նորէն թշնամիները ետ քաջվեցան մինչև ան բլուրներուն թէփէները՝ ուսկից որ վար իլէրէին :

Պատերազմին գաշար գոցված էր մեռածներուն լէշերով, ու ջարդուբուրդ եղած գէնքերով : Փրանսընին կողմէն վիրաւորվեցաւ Տրեզուիկ, Պայեալտէօյ, Թիւնալ, Քօրնայէլ ճէնէուայները, նմանապէս վիրաւորվեցաւ մահացու կերպով մէկ երեւելի օֆֆիլիալմը՝ որուն վրայ ամմէնը մեծ յոյս ունէին, թէ երեւելի մարդ կը լըր անեմօք : Առս ճէնէուայը նախ ինկաւ մէկ փոսիմը մէջ ու ետքը հոնտեղը վիրաւորվեցաւ մէկ թիւֆէնիկ խշտովը : Երբոր գիշերային սաստիկ մուծը վրայ հասանէ, անտեղը պատերազմնալ դադրեցաւ երկուց կողմանց : Ամառս 26 ին իսկոս գէշ հաւայ էր ու անձրևը կուգարկոր հեղեղիմըպէս . զինուորները աս գիշերը սաստիկ անձրևի ու ջամուռի մէջ անցուցին :

Ամառս 27 ին առաւօտեան սահաթը 9ին յայտնի տեսնովեցաւ, որ զաշնակցաց բանակին ձախ կողմը կը թարկոր պաշտպանելու ան բլուրները որ հեռու էին իրենց կեդրոնէն, անոր համար Կաթօլի թօփը գնաց ասոնց դէմ ու Ֆրեկուպէնին ձամբօն մէջ պատերազմեցաւ մեծաւ յաջողութիւն . աս գունդին կետը իրենց դրօշակներով թօփերով գերի բռնովեցան . գերիներուն մէջ կար ինքնինալ ճէնէուայ . իսկ մնացածը ցիրուցան եղած փախան : Ահարէն էակ մօտիկ սահաթը 2 ին թշնամին սկսաւ :

սկսաւ եւս քաջվել, որով կորսնցուց իրեն հաղորդակցուելը Պօօմիային հետ. Փրան սրբները դաշնակիցներէն դերի բռնեցին աս պատերազմներուն մէջ 30 հզր հոգի, 40 գրօշակ, 60 կտոր թօփ: Դաշնակիցներուն բոլոր քաջած ինասր ամուսն 26 ին, 27 ին եղած պատերազմներուն մէջ կրնայ համրովը 60 հազար մեռածներով, վերաւորվածներով. իսկ Փրանսրդներէն 4 հզր միայն զայ եղերէ մեռածներով վերաւորվածներով: Տրեզառ քաղքին մէջ ամենքը զարհուրած ասրտափած կեցերէին աս սաստիկ պատերազմի վտանքն, ու քաղաքը շատ վտանգներու մէջ ինկաւ:

Այսպրոհին կառավարը Բրանսայոս սասա Ռծ Բանակն աս հեփուեալ խաղաղները՝ որ գրոհած էր Օփսսոսի 30 ին:

Մնուս 28 ին, 29 ին, 30 ին. Բասթէ, Տուսէ, Օտէնաոս Փրանսրդին Ճէնէն փախերը բռնեցին դաշնակիցներէն հազար պատերազմի պաշարներու առաջայէն աւելի, ու շատ ալ դերի բռնեցին աստիկ անդին փախած պահլըսածները: Ըջալ կայ գեղերուն մէջ եղած դաշնակցաց վերաւորվածներուն թիւը կը հասնէր 10 հազարի: Ինչպէս որ պատմերեննէ դաշնակցաց բանակին բռնված դերիները, իրենց մէջ 8ը Ճէնէնուլ զայ եղերէ մեռածով վերաւորածով:

Մնուս 26 ին Վանտամ Փրանսրդին Ճէնէնուլը եկաւ դէպ ՚ի Պօօմիայ ու կորեց Բրանսայն ու Տրեզառայն մէջ եղած հաղորդակցութիւնը: Աս տեղին պահանջութիւնը համար սրովհետեւ Վրութիմուկեոկի սուրբան կեցած էր 16 հզր Մոսկովով, անոր համար պէտք եղաւ որ Վանտամ Ճէնէնուլը զարնովը ասոնց հետ. աս պատերազմին մէջ Փրանսրդները բռնեցին դաշնակիցներէն 2 հզր հոգի դերի, ու 6 կտոր թօփ, ու քեցցին մինչև Պօօմիա:

Մնուս 29 ին Վանտամ Ճէնէնուլը բանակեցուց իրեն գունդը Պօօմիային լեռներուն վրայ. աս տեղիս շքանակները իւր կէց մէկ քանի լըտեսներ, ու մէկ քանի մանր մուկը խուսներ, որ մէկ խապարմը բերէն դաշնակցաց կեցած գերբէն վր, և հոնտեղվակըր գրտնրված մաղաղաները զայն ընեն:

Երեսուհին Բրինչիլէն 24 ին կեցերքը Սեփեր Թվէսին դէմ, ու դէռ չէր զարնրված Թշնամիներուն հետ, բայ ՚ի մէկ քանի նախամարտութիւններէն՝ որոնց մէջը Տանիսարգայէն օգնական տրված գունդը

որ կը քաղկանար 13 հազարէ ու էին աս Ճէնէնուլին հրամանին տակը, շատ կըտրիճուեթները ցըցուցին:

Այսպրոհին կառավարը Բրանսայոս սասա Ռծ Բանակն աս հեփուեալ խաղաղները՝ որ գրոհած էր Սեպտեմբերի 1 ին:

Մնուս 29 ին Վանտամ Ճէնէնուլը որ բանակերքը Պօօմիայի լեռներուն վրայ, 10 պաղդալիտով միտաւ Պօօմիայի սահմաններուն սրօղալներէն ու գրնաց Բուլմին վրայ. ասոր դիմացը ելաւ Կեմցէն 10 հազար հոգիով ու սկսան պատերազմիւ: Վանտամ Ճէնէնուլը տեսնալով թէ քիչ է իրեն զօրութիւնը, մէկալ զօրքերնալ վար ինչեցուց լեռներուն վրայէն ու շուտով թշնամին ցիրուցան ըրաւ: Պատերազմին վերջը Վանտամ Ճէնէնուլը փոխանակ քաղվելու ու լեռներուն վրայ բանակելու՝ կեցաւ Բուլմին մէջ առանց դեղու պահպան լեռներուն վրայ:

Վանտամ Ճէնէնուլը պատերազմին ետեւ շինածեց որ թշնամիին ճամբան ետեւէն գոցէ ու բոլորը մէկէն բռնէ, բայց մտածէր պիլէ քովն ունեցած զօրուեր չէր բաւէր ընելու աս դորքը:

Դաշնակիցները տեսնալով թէ Փրանսրդին զօրքը բոլոր Պօօմիային մէջ 18 հազար է միայն ու հեռացերէն լեռներէն, սիրտ ըրին նորէն զարնրվելու Փրանսրդներուն հետ, վն զի անտանը Փրանսրդները դեշ գերը ունէին: Աս միջոցիս հասան հրատեղը 2 Կեմցէի գունդ, և ետեւէ ետեալ կը հասնէին կոր նորէն, և այսպէս զօրացաւ Կեմցէին բանակը և նորէն սկսաւ պատերազմիւ: Վանտամ Փրանսրդին Ճէնէնուլը իրեն պղտիկ գունդով ինչքէ գուրս կըտրիճուէր դէմ գրաւ թշնամիին յարձակմանը. Զարգէց բճացուց ամեն զօրուեր որ կելլար իրեն առջը, և այսպէս բոլոր սլա տերազմին դաշտը գոցեց մեռածներուն լէշերով: Կեսօրէն ետեւ սահաթը 2 ին Բլէխսթ Պուռչի Ճէնէնուլին գունդը՝ որովհետեւ եւս քաջվելու ատեն գուրս կըտրվեցաւ Պօօմիայի հաղորդակցուէն, վաղեց գուրս սաստիկութեւն Բլէխսթը շարժուէն, ու առանց թշնամիին հանդիպելու, եկաւ բանակեցաւ Պօօմիայի լեռներուն վրայ. աս գործողութիւնը Փրանսրդին բանը վճարեց, վն զի երկու թշնամիի բանակի մէջ ինկաւ քիչ զօրուէ. ՚ի վր այս անի Վանտամ Ճէնէնուլը շուտով աս գունդին դէմ վաղեց ու վաճառեց անկից Բլէխսթ Ճէնէնուլին գունդը: Բլէխսթ Ճէնէնուլը մե

ուսաւ

ուս հոստեղը, ու Պուռչին զօրքերը զև նախնի կրպակներուն փոսերուն ու ան տառերուն մէջ: Աս խառնափնիքը շիւթ թուծէ մէջ Վանտամ Ֆրանսըզին մենծ Ճէնէուաը յանկարծակի խալը եղաւ ու չէրեցաւ մէյուանը . սակից մահաբերվեցաւ թէ մահացու վիրաւորվէրէ . աւ պատէ բարձը այսպէս լըմիննալէն ետև, Քարսիլ նեոյ, Ֆիլիբթոն Ճէնէուալները որոշեցին . թէ քանի որ ժամանակ ունին ձեռնիննէ ետ քաշլին իրենց գուռներով, թողուլով հնոտեղը բանակին ծանրութիւնները, յի 30 կտոր թօփ, 30 բեռան առաւայ . աւ պատ մէլէն ետև Փարիզը Մօնիթօնը այսպէս կրէ .

« Ան գիբը՝ որուն մէջ գանձվեցաւ  
 « Ֆրանսըզին բանակը, սակից աւելւ ա  
 « ղէկ վիճակ չէր կրնար ունենալ, ու հար  
 « կաւոր էր որ այսպէս ըլլար :

« Իբր կողմն զայ եղաւ մեռածով վի  
 « ռուսովածով, գերի բռնրվածով 6 հզր  
 « հազի - իսկ դաշնակցաց մտար՝ ինչպէս  
 « սր կրկարծովնէ 5 հզրէն պակաս չէ :  
 « Աս քաշած մտանիս պէտք է որ ըն  
 « ծայենք մէկ անկարգ ու սաստիկ պա  
 « տերազմեկան հոգեոյ եռանդովը : Վան  
 « սամ Ճէնէուաը կրաւ որ արժանի է  
 « լալու, վն զի աւ Ճէնէուալն սրտոտու  
 « թէ ու կրտրեռուէ նմանը քիչ կրգրտող  
 « մէր : Իբեաւ ասիկայ պատերազմի դաշ  
 « տին մէջ, ուրտեղ մեռնիլը՝ ամեն կրտ  
 « ըրն փառք կրսեպեն, մահով՝ որուն կր  
 « նախանձին ամեն քաջասիրտ » :

Սեպտեմբեր 2 ին Վեժ Բանակին գրուած խա  
 պարներ :

Աս խապարները է համառօպաւիլը ու գոմարը  
 շնասաց, որ գաղեցին դաշնակիցները դէմադա  
 դարման էրև եղած պարտերապիւերուն մէջ, մի  
 լն Օգոստոսի 30 :

Օգոստոսի 20ին, Մոսկովին, Պուռչին  
 Կենցեկն զօրքը որոնց դիւաւոր Ճէնէուալ  
 ները էին իրենց թօքրները, եկան մտան  
 Մարտնիս : 22ին յարձակեցան Տրեկոպային  
 վր 200 հազար զօրքով . ասոնք կրչուսային  
 թէ ոչ միայն Կրպային եղբրներէն փախ  
 ջընէն զփրանարզները, այլ և քէն մինչև  
 Իէնիս ու հնոտեղը պատերազմին սաստիկ  
 անոնց հեռ :

5 օրվան մէջ տեսան թշնամիները՝ որ  
 իրենց բոլոր մտածած խորհուրդները ու  
 յոյսերը անկնը սոջ ելան : 30 հզր դերե,  
 10 հզր վիրաւորված, որ կրնէ 40 հազար,  
 ինկան մեր ձեռքը : 20 հզր մեռածը վիրա  
 ւորվածը, 20 հազար ալ սաստիկ աշխա

տանքէն ու անթուութի հիւանդացածնէ  
 ըր որ կրնէ 40 հազար . բոլոր գումարը  
 80 հազար մարդ :

Դաշնակցաց բանակը 5 օր աւանց հա  
 ցի մնաց : Աս օրվան օրս բոլոր դաշնակ  
 ցաց զօրուը Մարտնային մէջ 100 հազար  
 միայն մնացերէր : Կորսընցուցին 100 կտոր  
 թօփ . 11500 առաւայ պատերազմի պաշա  
 րէ զայ եղաւ . կէտը մեր ձեռքը կիսալով,  
 կէսին ալ իրենք կրակ աւարով, նմանապէս  
 3000 առաւայէն աւելի զօրաց կահարա  
 սիներէն զայ եղաւ, կէտը մեր ձեռքը կիսա  
 լով . կէսին ալ իրենք կրակ աւարով : Բըռ  
 նած գերիներուն մէջ կայ 400 Մոսկով,  
 այսպէս իրարմէ փախու Մօնիթօնը :

Վաշլին կիւրէն որ նետովեցաւ ամբոյ  
 ներէն ամուս 27ին պատերազմին, վիրաւ  
 րէց Մօնօ Ֆրանսըզ երեւելի Ճէնէուալը,  
 որ Ամերիկայէն (ուրտեղ որ սիւրբիւն  
 ըրերէր Կարօլէօն կայսրը, ) նոր դար  
 ձած, մնացերէր Մոսկովներուն հետ Ֆր  
 րանսըզին ղէմ : (\*) (Մօնիթօն :)

Թուրքի . 5 Սեպտեմբերի :

Փարիզու Թէլէկրաֆը, Սեպտեմբերի  
 3ին իրիկվան սահաթը 7ին սրլաւ թու  
 րին քաղքին աւ հետեւեալ խապարը :

« Կարօլէօն կայսրը Օգոստոսի 27ին  
 « Տրեկոպային մօտերը ըրաւ մեծ յալթու  
 « իրեն թշնամիներուն դէմ :  
 « 28ին, 29ին Տրեկոպային եկած թու  
 « թերը պատմեցին թէ, թշնամին աւ պա  
 « տերազմին մէջ կորսընցուց 50 հազար  
 « հազի - իսկ մեզմէ քիչ մարդ զայ եղաւ » :  
 (Սուրհանդակ Թուրքիի :

Գիտելի Ճէնէուալ Մօնօին վրայ :

Ղէնէուալ Մօնօն էր մէկ երեւելի բուն  
 ֆրան

(\*) Լօնտոպայ դաղէթաներուն մէջ կար  
 դայվեցաւ Սեպտեմբերի 22ին գրած խա  
 պարներուն մէջ, թէ դաշնակից տերու  
 ները սաստիկ պատերազմելէն ետև Օ  
 գոստոսի 27ին, վերջանա մտան քաղաքը,  
 ու շատ շնաս արլին Ֆրանսըզներուն :

23ին խապարներուն աակը կրէ թէ Կա  
 բօլէօնը Պէռլինի մօտիկ ելած պատերազ  
 մին մէջ, սաստիկ ջարդովեցաւ դաշնակից  
 ներէն . 60 հազար մարդ կորսընցուց, ու  
 կըտրովեցաւ Տրեկոպայի հետ հազորդուը,  
 և 12 հազար զօրքով միայն որ սարեցան  
 պատերազմէն, մտան Մաստիկուուսի  
 (Մօնիթօն :)

Ֆրանսիայի Ճէնէրալը, որ Ֆրանսայու  
 խոսովունէն ու թագաւորը վերջընէն է տե-  
 կրհաւաւորէր Ֆրանսիային բանակը: Եր-  
 բոր Պոնափորթէ Ճէնէնալը սկսաւ մեծ  
 նաւ ու իրեն թագաւորուէ ձայնէրը մէջ:  
 ասն էրաւնէ, աս Ճէնէնալը՝ անննէն  
 դէմ էր, բայց ձայն չէր հանէր, և երբոր  
 Նարոլէօնին թէրուէր հաստատուէլու վր-  
 էր, շատ Ֆրանսիայ ծածուկ միաբանութի  
 ըրին Նարոլէօնին դէմ, ու երբոր յայտ-  
 նըվեցաւնէ՝ միաբանօղնէրէն շատը բանը  
 վեցան ու սպանվեցան, իմացվեցաւ թէ աս  
 Մոսո Ճէնէնալնալ ասոնց հետ մէկտեղ  
 միաբանութի: Բայց որովհետեւ խիստ երեւ-  
 լի մարդ էր ասիկայ, ու բոլոր Ֆրանսան  
 համարու՞մ ունէր ասոր վայր, չէր ըլլար  
 որ զասիկայալ պատժէ կի՞ սպաննէ, անոր  
 համար զինքը Ամերիկայ սիւրիլին ըրաւ:  
 Մինչև աս Մոսիովի պատերազմը Ճէ-  
 նէնալ Մոսոն կեցերէր Ամերիկայի միա-  
 ցեալ նահանգներէն, և երբոր պատերազմը  
 բացվեցաւնէ, աս Ճէնէնալը անկից ելաւ  
 եկաւ, ու միացաւ Մոսիովիներուն հետ  
 թողմ՝ Նարոլէօն կայսեր: Բայց արդեօք  
 ինքնիրեն եկաւ, կի՞ թէ Ալեքսանդր կայս-  
 րը կաննէց զինքը, Ֆրանսայի ու իտալական  
 գաղթեաններուն մէջ լուռութի է:

Ֆրանսիայի գաղթեաններուն մէջ իմացը  
 նեւընպէս թէ Ճէնէնալ Մոսոն եկեր  
 միացերէր Մոսիովիներուն հետ, անմիջապէս  
 կըսարէ աս հետեւեալ խօսակցութիւր:

« Ամեն մտացածին խորհուրդները ու  
 յոյսերը որ ունէին Ճէնէնալ Մոսոն  
 կուտակիցները՝ բոլորը ոչնչացաւ: Մո-  
 սո Ճէնէնալը միացաւ Մոսիովիներուն  
 ու Պոնափորթէն հետ, հասարակաց նա-  
 խանքը շարժեցաւ ասոր դէմ, ու ետեւէն  
 պիտոր կիսին՝ մինչև որ վնիքը պատկը-  
 ցնէն գերեզմանին մէջ, ու արգարուք  
 գատապարտեն իրեն անուշը՝ յաջորդ-  
 ներուն մէջ:

« Աս Ճէնէնալը՝ որ այդպիսի ատեն  
 կեցաւ Ամերիկայի մէջ, ի հարկէ շեց  
 Անուշտ Ամերիկացեաց երեւելի Ճէնէ-  
 նալին վարքը, որ յեն պատերազմելու  
 Ինկիլիզներուն դէմ, իրեն հայրենեաց  
 պաշտպանուէր համար, ու մեծ մեծ կըտ-  
 րիճութիւնէր ընելէն ետեւ, անցաւ ին-  
 վիլիպին կողմը, մատնելով թշնամիներ-  
 րուն իրեն հայրենիքը: Ինչ արդեօք  
 վատըկեցաւ իրեն հայրենիքը մատնելէն  
 ետեւ, յայտնի է որ Ինկիլիպներնալ ծուռ  
 աչքով կընայէին անոր վայր, ու կըտե-  
 զարդէին ան մատնութիւր որ ըրաւ իրեն  
 հայրենեացը դէմ, ու քիչ ատենէն ըր-

« ըրովին մոցըրէցաւ ու բանիմալ չէ-  
 կաւ:

« Անուշտ Ճէնէնալին անուշը կըտե-  
 վէր պատմուէրներուն մէջ անարգութիւ:  
 « Ամերիկայի մէջ չէր յեղէր Անուշտ ճէ-  
 նէնալին անուշը՝ առանց նախատանքի:  
 « պղակի տղաքները պիլէ չէին յեղէր Ան-  
 նուշտ Ճէնէնալին անուշը առանց անիճա-  
 նէլու ու նշովելու: Ամեն ժամանակ  
 ամեն բաղբի մէջ, ան մարդը որ կըտե-  
 նայ իրեն հայրենեացը թշնամիներուն  
 հետ՝ հայրենեացը դէմ, կըտորոնցընէ  
 իրեն պատիւները, իրեն համարուէր ժո-  
 ղովորեան առջը: Այսպիսի մատնու-  
 թիւր նաւ թշնամիներուն ատելի է, թէ  
 պէտ և նոյն ատենը իրենց բանին յաջը  
 ղուութիւր համար կըբովնէ:»

Աս խօսակցութիւր ընելէն ետեւ, կըպատ-  
 մէ թէ ինչպէս մեռաւ Տրէզուայի պատե-  
 րազմին մէջ:

Տրէզուայէն եկած մատնաւոր մարդիկ  
 ներուն նամակները խապար կուտան մեզի,  
 թէ Ճէնէնալ Մոսոն պատերազմի մէջ  
 մահացաւ կերպով վերաւորվեցաւ, ու սա  
 հաթմը անցնելէն ետեւ մեռաւ: Աս խո-  
 սարը հաստատեցին շատ Մոսիովի գերի-  
 ներնալ, աս բանս հաստատվեցաւ նոնաւ  
 պէս մէկ մատնաւոր գիպուածքով ինչալ:

Մէկ Ֆրանսիայի կէնձ վնուորմը, Տրէզ-  
 տայի առջև եղած պատերազմը լրջնալէն  
 ետեւ, երբոր կըպարտուէր անտեղվանքը,  
 տեսաւ մէկ գեղեցիկ շունը՝ որ կեցերէր  
 մէկ անձանթ լէշիմը քով որուն երկու  
 ազգըր թանրէր կիւլէյով. աս զնուորը  
 հիշ բանիմը Ֆարսի չերթալով, աս գեղե-  
 ցիկ շունը սուաւ բերաւ Տրէզուայ ու հն-  
 տեղը ծախեց մէկ երեւելի մարդումը:

Մէկ օրմը աս շանը թաամային վր դի-  
 տեսան ու հետաքրքրուք ըննեցին տեսան  
 թէ էր մէկ մակագրութիմը որ կըտեր աս  
 շանը Ճէնէնալ Մոսոննէ. ուստի ասիկց  
 կըմտկաբերվի թէ ան լէշը Մոսո Ճէնէ-  
 նալին էր, ու շուննալ կեցերէր իրեն ախ-  
 րովը քովը: Աս պատմելէն ետեւ կըտէ Փա-  
 ընդու օրագրութիւր, կըստանէ որ ծամանալ  
 հասարակ աս մէր ծախբերուէր. մենք կըտանք  
 ըսել, թէ աս շանը թաաման խրկրվեցաւ  
 Փարէզ, ու մինչև աս օրս հնի է:

Աս պատմութիւր այսպիս պատմելէն ետեւ,  
 կըպատմէ ուրիշ կերպով ինչալ Տրէզուայէն  
 եկած խապարներուն մէջ:

Ինչպէս որ կըպատմէ իրեն սենեկապե-  
 տը, Մոսո Ճէնէնալը վերաւորվեցաւ մէկ  
 թօփիմը կիւլէյէ՝ որ նեպոլեցաւ Տրէզ-  
 տային առջըր ընտուած ամրոցներէն: Օ-  
 գոս

գոստոսի 27ին, կէօրէն ետև սահաժը  
Աին, աւ Ճէնէուալը վերաւորված բերվե-  
ցաւ Կօթիձհիղձ, ուրտեղ երկու վերա-  
ւորված աղբիւրները, ծուկիվընէրէն վար  
կրտրեց բուն Աղբքսանդր կայսեր Վերա  
բուժը Ճէուալը: աւ գործողութիւր լըմին  
նալին ետև, ուգեց քիւմը բան ուտել, ու  
մէկ քեաակմինալ չայ, աւոր շուտը 3 հաւ  
կիթ բերվեցաւ ուտելու, նմանապէս քեու  
սէմինալ չայը: միայն չայը կըմեց ու ուրիշ  
բան չուղեց:

Մոհաթը 7ին մտերը փոխադրեցաւ դա  
քաղով Բեթիէրէյո՛ւ Բասսէնտոր՛Ֆ՝ ընկե-  
րակցուէ մէկ քանի Մոսկովի զինուորնե-  
րու: հնատեղը իջևանեցաւ մէկ տունը, ու  
մէկ քեասէ չայէն ուրիշ բերանը բան  
չերաւ, ու շարունակ կաղաղակէր իրեն  
քաշած ցաւերէն:

Օգոստոսի 28 րն, մէկքանի Մոսկովի  
զինուորներով փոխադրեցին Տիբբուլիս  
վայր, անկից մտեցուցին Պօթիայի սահ-  
մանաղբիւրները: Աս Ճէնէուալը նստած  
էր քառօցաբոված առապային քեօլին մէջ՝  
որ բաժնած իրեն անիւնէրէն Մոսկովի  
զինուորները իրենց ուսովը ծոպուլ վեր-  
ցուցաւ կրտանէին: Ճամբան երթմանիքէն  
ուրիշ բան չէր ընէր, բայց եթէ բարձր  
ձայնով կաղաղակէր իրեն ցաւերէն:

Աս պատահարիս վրայ շատ ցաւեցան  
Մոսկովի Ճէնէուալները, ու կրտէին ախ  
սոս եղաւ աւ Ճէնէուալին՝ որ Ամերի-  
քայէն գարձած ոտքը Եւրոպային մէջ կը  
խերունակէս, ինկաւ այսպիսի թշուառուէ  
մէջ: Բայց ՚ի վր այսը ամի Մոսկովները  
շուտաբով կրտէին թէ, չորս շաբաթվան  
մէջ կրնայ բժշկըվել իրեն վերքերը, ու  
անկից ետև նորէն կրնայ ՚ի գործ գնել  
իրեն պաշտօնը, թէ ծերակուտին մէջ, և  
թէ զինուորական գործողուէց մէջ՝ շինե-  
լով պատերազմի ձևեր:

Սեպտեմբերի 5 րն Տրեգուայէն եկած  
խաղարները հաստատեցին, թէ Ճէնէուալ  
Մօոսն մեռաւ՝ իրեն աւած վերքէն: Իրեն  
մարմինը փոխադրվեցաւ Լաուեն, ու մար-  
մինը դրին զարգարված անկողնի վր: Աս  
խաղարին հետ կըպատմէին թէ 3 Ճէնէ-  
ուալ երբոր Տրեգուային սրտտերապիւր ըս-  
կրտանէ, Քրանարդին կողմէնանցան դաշ-  
նակց կողմը: ասոնցմէ երկուքը սրտնց  
անուշը էր Լանժէո ու Թհէլլման՝ էին  
Մարտինայի Ճէնէուալներ: Երբը որուն

անուշը էր Ժօմին էր Չիկցէրի: Կէնցէի  
կայսրը հրաման չիարվաւ որ ներկայանան  
աւ Ճէնէուալները իրեն աւջը, ըտելով  
թէ ապ ճախիւնէրը ինչաւ, ըսուր ու եկած ըւ-  
լան լըբխուաւ համար:

Պօթիայէ եկած խաղարներուն կէօրէ  
Աղբքսանդր Մոսկովին կայսրը անուանէր  
էր ՂՃէնէուալ Մօոսն իրեն պատերազմի  
օգնական, և ըրերէր նաև իրեն առանձին  
խորհրդական: Սեպտեմբերի 17 րն Պէու-  
լինէ եկած Թուղթերը իմացուցին թէ Ա-  
ղբքսանդր Մոսկովին կայսրը մեծ կելի  
կապեց աւ Ճէնէուալին այրի քաւը կընկանը:

Մէկ Կէնցէի գաղթիթայիմը մէջ կըտր  
թէ Մոսկովի զորապետը Պարոն Բաւը  
Սիլինին, որ էր Մօոս Ճէնէուալին պատեկ  
ըազմի օգնականը, ու ստեղծք եղած էր  
Մոսկովի Ամերիքայի մէջ եղած Ելչիին  
քրապիւրը, Սեպտեմբերի 20 րն, Գէօրէլի  
ձէն եկաւ հասաւ Պէուլին ու անկից գնաց  
Ինկիլըէուա: Աս զորապետը ունէր իրեն  
հեղը մէկ նամակնը, որ գրերէր Աղբք-  
սանդր Մոսկովին կայսրը Քրանարդիւար  
Մօոս Ճէնէուալին այրի կնկանը: աւ  
Թուղթով կհրաւրէր զինիկը որ պայ նստի  
Բիթեոսպուտակ իրեն մէկ հասիկ աղջիկը  
վը՝ որ կայ ծը սարվան: Աս կնիկը ծնած  
է Ամերիքայ Եւրոպայի ծնողացմէ, ու  
հիմայ է 31 տարվան:

Ս Ա Ք Ս Ո Ն Ի Ա

Տրեգուայ • 31 Օգոստոսի:

Աս քաղաքէս գրուեցաւ թէ Մոսկովի ու  
Կէնցէի կայսրը Օգոստոսի 26 րն եկե-  
րէն Կօթիձհիղձ, ու Մահը անունով վաւ  
ճառականիմը գեղի տունը իջևանէրէն:  
Աս Թաղաւորները սէյրը ըրերէն 26 րն,  
27 րն Տրեգուային աւջը եղած պատե-  
րալները Խօհքհիթիթին բարձր լեռնե-  
րէն: Երբոր տեսան թէ չկրտարկեցան  
պատերազմը՝ ելան հեռացան անկից: ավ  
սուս 28 րն նորէն հասան Պօթիային սահ-  
մանները: աւ կայսրաց հետ կան եղէր  
մէկ քանի երեւելի Ճէնէուալներ: Աս տա-  
նը մէջ եղած բնակիչներուն պատմերէն  
Մոսկովի Ճէնէուալները, թէ բուր Մաք-  
սանիան Կէնցէի ու Պուուլին պիտոր բաժ-  
նէն եղէր:

(Մօնիթօռ:)

Աս գործքս՝ որ է պատմութի հիմակվան ատենիս, տանըհիկ օրը մէյնը կըտրովի՝  
Դ Վ Ե Ն Ե Տ Ի Կ Դ Վ Ա Ն Ս Ս Ի Բ Ո Յ Ն Ղ Ա Ջ Ա Ր Ո Ի: